ԱԱՓՐԱՆԿԱ—13—ԴԵԿՏԵՄԲԵՐ—1862

١٢٧٩—ՃԷՄԱԶԻԼ ԱԽԻՐ—٢١—ԱԼԱԹՈՒՐԳԱ

ՄԻ ՊԻՐԻՆՃԻ—ՍԷՆԷ ՆՈՒՄԷՐՈ—476—ՃՈՒՄԱԱ ԷՐԹԷՍԻ—1—ԴԵԿՏԵՄԲԵՐ—1862

ՄԷՃՄՈՒԱՂԸ

Իշպու Սէճմուայը Հաւատոս՝ հէր Հաքիթա Ճուամաս Էրթէսի կիւնէրի տաղրիրաճագ տրը՝

Սէնէսի բէշին օլարագ՝	150	ղուրուշ՝
Ալթը այլողը քէվալիք	80	„
Իւչ այլողը քէվալիք	40	„
Վէ պիր նուամէրօսու՝		3 1/2

Տաշրաշար իշիւն պէհէր նուամէրօսունա փօսթախանէ նիզամը մուճիպինճէ իւճլիւթի ալընաճաղը խաուսէթէն պէյան օլունուր՝

ՀԱՅԱՏԻՍ

Իլանաթը պէհէր տրբասը պիր տէֆալրագ 5 ֆրշ՝
Իքի տէֆա իշիւն պէհէր տէֆասընա՝ . . 2 „
Իւչ տէֆա իշիւն պէհէր տէֆասընա՝ . . 1 1/2 „
Իւչ տէֆասան զիատէ օլսա՝ վէ զայէթ ուզուն իլանաթի իշիւն այրընճա բազարլրագ օլսունուր՝
Տաշրասան կէլէն մէքթուպ վէ իլանաթը բօսթա մէսարիֆլէրի՝ կէօմրէքլէրին իւզէրինէ օլսուզ ապս մահալատէ պէյան օլսունուր՝

ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԷԼԻՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

ՎԷ ՄԷՎԼԱՏԸ ԵԱՓԻԱՅԸ ՍԱՅՅԻՐԻՅԻ ՄԻՒՄԱԱԼԻԳ ՎԱԶԷԹԱ

ԱՍԻԹԱՆԷ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՊՕՐՍԱ ԹԷԼԷԳՐԱՖԸ

Լ ՕՆԴՐԱ՝ 1 Դէկէմբէր՝

Պուրսայ կէլէնէ՝ վէ արտան կէլմէքտէ՝ Ակրպա՝ Թայրան 40՝ 50՝ Թուանա 37՝ 40՝ Մըսըր պուրսասը Գալա 53՝ Իսթանպուլ 41՝ 50՝ Ռուսիա 25՝ 50՝ Շէքիր 30՝ Գանվէ 63՝ Գէնոսլիտէ 92 3/8՝ Ֆայրը աբանմրշ՝ Օսմանը 38 3/4՝ Օսմանը խոթիգրազը 71՝ Ցէվիթ՝ 70 1/4՝

Մարսէլ՝ 6՝ Դէկէմբէր՝

Պուրսայ թէքլիֆ օլունուր՝ էէնի մալա օլասուգա կէլմէքտէ՝ իրէք՝ գօպա՝ տաս բիուն՝ սիասի 60՝ 50 լէ թէքլիֆ օլունուր՝ գամպիո 24՝ 97 1/4՝ Ֆէնոսլար եիւքսէք՝ 70՝ 45՝ գէնոսլիտէ՝ 92 3/8՝

Լ ՕՆԴՐԱ՝ 8 Դէկէմբէր՝

Բազար էրթէսի կիւնիւ պուրսայ ափշոխ՝ Իսպրայիլ 35՝ 37՝ Մըսըր պուրսայ Իսպանիլ 31՝ արբա 24՝ 5՝՝ սուգա՝ իրէք Լէհ՝ Ռիմանպուլ 40՝ 50՝ Գէնոսլիտէ 92 1/4՝ Օսմանը գէնոսլիտէ 38 3/4 39՝ Օսմանը խոթիգրազը 70 3/4՝ 71՝

ՀԱԶԱՏԻՍԱԹԸ ԵՃՆԵՊԻՅԷ

ԻՆԳԻԼԹԷՐԱ՝ Գրալիչա հաղրէթլէրի՝ պիւթիւն ֆամիլեայը թօփլաշըպ՝ Իրէնա Ալֆրէտին Լուսնան գրալիչէթինի գապաւլ իսթիմէսի իւզէրինէ ֆամիլեաճա պիր մէշվէրէթ իթմիշ տիր՝ լաքին նէ գաբար վէրիլմիշ՝ մալիւմ տէյիլ տիր՝

ՖՐԱՆՍԱ՝ Խարթասէն 29 նայէմբէր՝ բէր թարիխի իլէ եաղըլան պիր խապէրէ նազարէն՝ Լօնդրատա մուգիմ Ֆրանսազ էլչիսի թէբաֆընան վուրիա օլան պիր թէլէգրաֆ խապէրի իւզէրինէ՝ վիւքէլա Գոմբիէնեը սէբրայընա տավէթ օլունուպ՝ իմբէրաթորուն հուզուրունա մէշվէրէթէ օթուրաճագլարմը՝

Տէնիր քի՝ Ռուսիա տէվլէթի՝ Իրէնա Ալֆրէտին ինթիխապընա գաբաշը՝ Ֆրանսազ իլէ պիրլիքտէ Ինկիլթէրրայա պիր միւզէքքէրէ կէօնտէրիլմէսինի մանթըպ իթմիշ տիր՝ վէ Ֆրանսա պունա բաղը օլմասընը հալտէ՝ Ռուսիա տէվլէթի քէնտի պաշընա պիր պէյաննամէ նէշր իտէճէքմիշ՝ տէյէրէք քի Ռուսիա տէվլէթի հիչ պիր վագթը 1830 վէ 32 ահանամէսինէն այրըլմայաճագ տրը քի Ֆրանսազ՝ Ինկիլիզ՝ վէ Ռուս հիւքմտար ֆամիլեալէրինէն Լուսնան գրալը օլմասընը մէն իթմիշ տիր՝

ԱՒՍԹՐԻԱ՝ Ֆրաչ տէֆա տրը՝ պու տէվլէթին ապէրի թէնղիլ իտէճէյի հավասիա օլուպ՝ գաչ տէֆա տախի եաղանա չզգմը տրը՝

Պու տէֆա մալլէ նազրը՝ ապէրին մասրաֆընը մէճլիսէ թագտիմ իտիւպ՝ մէճլիս թէբրար թէնղիլ մաթլուպ իթմիքտէ՝ վիւքէլա շու ճէվապը վէրմիշ տիր՝

Լէսթրիա տէվլէթի տայիմա ապէրի թէնղիլ իթմէյէ մէյեալ տրը՝ լաքին օ պիր տէվլէթլէր թէնղիլ իթմէմիքճէ քէնտիսի տախի թէնղիլ իտէմէյէճէյինէն՝ պու խուսուս Լուրոբա բօլիթիգասընա պաղը պիր քէյֆիյէթ տիր՝

ԻԹԱԼԻԱ՝ Օսմանան Խարիսին Իրէս զագէթասընա շու վէճհ իլէ եաղըլը տրը՝

Օսմանա խալգընը լիսանընաս պու էսնասէ էն զիատէ ճէվէլան իսէն հասիսէ՝ Իրօքականաս սէրայընաս Խաբա հաղրէթլէրինին հուզուրունաս՝ Իրօքականաս բէիսի գարարինալ Պարնասը իլէ գարարինալ Ինթոնէլլի պէյնինաս վագի օլան պիր շէտիա միւնասաս տրը՝

Գարարինալ Ինթոնէլլի նէ աղրը վէ թէմբինի ասամ տրը՝ ճիւմլէյէ մանլիւմ տիւր՝ էն աղրը լագըրտըրը տախի եաղլայարագ պալլայարագ էօյլէ սուղընասան չզգտրը՝ Գարարինալ Պարնասը իսէ՝ հիսսէթ միզաճ վէ հավասրասը տար պիր ասամ տրը՝ Գարարինալ Ինթոնէլլի՝ Իրէֆէ Լաբսօթիօնիք թասպիր օլունան բուհանի մէնէսասրանա պիր էմր վէրմիշ օլուպ՝ գարարինալ Պարնասը տախի պունուն իճրասընը թէճվիզ իթմէմիսինէն՝ Ինթոնէլլի Պարնասայա խիթապէն՝ պաղը տէրէճէ սիթէմմիզ սէօհպէթլէր իթմիշ իսի՝ Գարարինալ Պարնասը օ տէրէճէ հիսսէթլէնմիշ տիր քի՝ Ինթոնէլլի տէմիշ տիր՝ «Միզե գալսա՝ պիր կիւնէ պիզի քիչիսէսէն տրշարը իսէճէքսինիզ՝» Գարարինալ տախի պու այրասա պիր ճէվապ վէրմէյինէսէն՝ Խաբա հաղրէթլէրի միւտախէլէ իսիւպ՝ «բահաթ տուրուն տէտի՝ հէր պիր շէյ վագթ իլէ սրրայա կիրէր՝» Պու քի միւշարէյհին չօգ տէֆա գուլանտրը պիր լիսան տրը՝

— Պու անէտէք Իթալիա վիւքէլասը նասպ օլուուզունուն խապէրի կէլմէմիշ տիր՝ Նոյեմբերին 26 պունաս բէիսի վիւքէլայը սապպգա շու քէլմէրը իլէ ուզուն պիր նուհթգունու խիթամ իթմիշ տիր՝

«Բէիսի օլսուզմ՝ վիւքէլա՝ ատթիւզղիրումուրու միւհիմէյէ մուվաֆֆագ օլսուզու իչիւն միւէպպէտէն միւշերրէֆ օլաճագ տրը՝՝

«Նիզամ ասքէրի իլէ Կարիպալտի ասքէրի թէմենէյէթինի մահվ իսիւպ՝ իքի ասքէրի պիրլէշմիրմէսի՝ Իթալիա մէմալիքինին նիզամաթ վէ գավանէյնինէ ճիւմլէյէ բայէթ իթմիրմէսի՝ Ռուսիա վէ Իրուսիա տէվլէթլէրինէ Իթալիա տէվլէթինի թանընմասը՝՝

«Իմտի՝ միլլէթ մէճլիսինէ իսիթար իթմէյէ ճէսարէթ իտէրիմ քի՝ շումիւշքիլ վէ մուխթարալը վագրթատա՝ եաբաճաղը իչի էյի տիւշիւնսիւն՝ Իմալ վէ հարէքէթիմիզի խաթէտէյի գատար թէճէսսիւս վէ թէմենիզ իթմէսին՝ լաքին տախիլի վէ խարճի տիւշմէնլէրիմիզէ պիր գաբու աշմասին՝ վէթանրմըզը վէ մուվաֆֆագ օլսուզու իհտասաթը մուխթարայա իլգա իթմէսին՝՝

Պու ճիւմլէ իլէ՝ էքսէրիսէթ հէմ տէ քիւչիւք պիր էքսէրիսէթ՝ Թաճճիկ մուխալիֆէթ կէօսթէրմիշ օլսուգլարընատան՝ մումայիլէյհ՝ վէ մայեէթինատ օլան վիւքէլա իսթիֆայէ մէճպուր օլմուշ տուր՝

— Օսմանան եաղըլան խապէրլէրէ նազարէն՝ բէրնա տը Կալլ հաղրէթլէրի՝ վէ հէմշիրէսի՝ վէ պունուն պէվճի Իրուսիա վէլիի ահաը ալայ իլէ Խաբայա կիտիւպ՝ պիր չարեէք գատար միւշարալէյհ իլէ միւլագաթ իթմիշլէր տիր՝ Լանլարընաս տըշարատան պիր քիմսէ եօղսմուշ՝ վէ միւքեալէմէլէրի խիթամ պուլատուգատան սօղրա բրէնալէր՝ տայրէլէրի միւթեհայիզանլարընը տախի Խաբայա խրաղ իթմիշլէր տիր՝

— Իթալիա գրալղատէսի բրէնս Հիւմպէրթ՝ կէչէնտէ Թուանուսա կիտիպ՝ Թուանուս վալիսի հաղրէթլէրի իլէ միւլագաթ իթմիշ տիր՝

— Ֆրանս նամ՝ զագէթա տէր քի՝ Ինկիլիզ ատվէթի Լուանան հագգընա օլան բօլիթիգասընը պաղը ճիհէթլէ թէպտիլ իթմիշ տիր՝ հէր հալտէ Ֆրանսա հիչ պիր վագթ բաղը օլմազ՝ քի Ագ տէնիզ պիւթիւն պիւթիւնէ Ինկիլիզ էլինէ կէչսին՝

— Իթալիասան կէլէն սօն խապէրլէրէ նազարէն՝ ճէնէրալ Տիւրանտո՝ սապպգ Իթալիա վիւքէլասընը խարիճիսէճէ բօլիթիգասընը շու վէճհ իլէ խիւլասա իթմիշ տիր՝

Իթալիանը բօլիթիգասը՝ Ֆրանսա բօլիթիգասընաս այրըլմամագ տրը՝ Վ իւքէլա տայիմա խթէր Խաբա իլէ իմթիզաճ իթմիյէ լաքին պու իմթիզաճէ գարշը կէլէն ասը սէպէպ Ֆրանսազ ասքէրինին հալա Օսմանա իգամէթ իթմէսի տիր՝

Լուանան մասրէֆ՝

Ընրըմըզդն պիր ասճայիպ հալ տէ շու տուր քի՝ մէսէլէ մէսէլէ իւզէրինէ թէբաքիւմ իսիւպ՝ հիչ պիրի թէքմիլէն հալ օլսունամագ՝ վէ շիպհէ վէ ատէմը էմնիյէթ միլլէթէ վէ տէվլէթէ տէվլէթէ սիրայէթ իսիւպ՝ հէր թէրաֆը ըգթըրագ վէ ատէմը էմնիյէթ պուլուրթ լարը գարամագատա տրը՝ Հէր թէրաֆը շիպհէ վէ վէսվէսէ իչինէ տիր՝ հէր հէրքատ ախուլուիթա մահատա՝ ագէ գըլթ՝ վէ գալսըլը պիհուզուր տուր՝

Օն պէշ սէնէ տիր՝ Լուրոքա պիր ադիմ պուլսրան իչինէ տիր՝ Նէթիճէսի նէյէ գարար վէրէճէք՝ հէր քէսէ նամալում՝

Լուրոքա 1848 սէնէսինէ վասլ օլտուգատա՝ չօգտան պէրիս կէօրիւմիշ պիր էսայիշ վէ իսթիրահէթլէ միւսմէրիհ օլսուզու հալտէ՝ նակէհան Ֆրանսազ իսթիլալը զուհուր իտիւպ՝ Լուի Ֆիլիբ ֆիրար իտէրէք՝ եէրինէ պիր ճիւմհուր հիքիմէթի նասպ օլունուս՝ Օն կիւն կէչմէդ տէն պու իրթիլալ հէր թէրաֆա սիրայէթ իսիւպ՝ Իթալիա՝ Լէսթրիա՝ Ռուսիա՝ Ալէմանեա՝ Լուանան վէ մահալը սայրրէտէ չիրարէյի թուզեան ալէվկիր օլմայա պաշլասը՝ Իթալիա այագլանընը վէ Լէսթրիայը գօվալասը՝ Մաճար քէղալիք՝ Ֆրանսըզլար Խմայա տուխուլ իթտիլէր՝ ֆարզ օլսու Լէսթրիա հիքմտարընը տեյիշմէք՝ Իթալիա եէնիլսի՝ ֆարզ օլսու պունունաս հիքմտարընը տեյիշմէք՝ Ռուսիա վէ Ալէմանեա՝ սէրպէսթլիք վասէրի իլէ կիւճ իլէ ահալիլէրինի թէսքին իսիւպ՝ նիզամ լարընը տեյիշտիրէրէք անճագ պիր սէլամէթ էիւվիս կէօրէպիլտիլէր՝ Լուանանա թէհտիտ օլունուս վէ սէս չըգարամատը՝

Շու գէլգէլէտէն Լուրոքա գուրթուլսու մէմուլ օլունուրքէն՝ Շարգ մէսէլէսի զուհուր իթտի՝ սէօրթ պէօյիւք տէվլէթ Ռուսիայը Լուրոքանէն պիհուզուրլուզունա սէպէպ ատտ իտէրէք իւզէրինէ հիճուս իթտիլէր՝ վէ հիճիմիւն էն շիտտէթլի վագթընաս՝ պիր Ալիգօլանընն էօրմէսի իլէ՝ պիւթիւն ճիհանընն իսթիրաղասընա պատի օլաճագ սիւրէթտէ պիր պարը զուհուր իսիւպ՝ իւզէրինէ կէլէն ահանամէ իլէ Շարգ մէսէլէսի հալլ օլսուճու օլմատը մը ճիհան շիւպհէտէ գալսը՝ արգասընատան Հինտիստան՝ Չին՝ Ճաբօն Լէմ մէսէլէլէրի զուհուր իթտի՝ պունլար թէսվիյէ օլուր օլմազ՝ թէքրար Իթալիա մէսէլէսի մէյտանա չզգըգ՝ իւչ պէշ հիւքմտար թաճ իւ թահթընտան օլսուլար՝ վէ պիր պէօյիւք Իթալիա գրալիչէթի թէշքիլ օլունուս՝ քի հալա քիմի թանրը վէ քիմի թանրմասը՝ Ըրգատան Լէրիգա սէֆէրի՝ վէ պունուն արասընաս Մէքսիգօ՝ Պարա տաղ՝ վէ Սրրպ մէսէլէլէրի՝ վէ պու միւլվէսլիք իչինէ պիրտէ պիր Լուանան մէսէլէսի զուհուր իսիւպ՝ Լուրոքա մախլուԹիչէթինի տերէճէյի նիհայէյէ վասլ իթտիրսի՝

Պու օն պէշ սէնէ Լուրոքա իչինն Նաբօլէոն տէվրինատէն մասրաֆը պիր տէվր օլուպ՝ ապքրլէր՝ սիլահլար՝ տօնանմալար գաթ գաթ օլսու՝ շէշխանէլի թօփլար վէ թիւֆէնքլէր՝ զըրիսը կէմիլէր՝ հարպ եօլլարը վէ ջըմէնտրֆէրլէրի՝ խապանէլէր եուԹսուլար՝ ահանի տարալրը՝ սախուլուԹա գրԹարը՝ հէր շէյ պահալանը՝ հէր եէրի պիհուզուրլուգ գաբլատը՝ վէ հիչ պիր շէյ ոխրէթը գաթիյէտտէ թէսվիյէ բէկիր օլմատը՝

Օն պէշ սէնէտէն պէրիս պիւթիւն Լուրոքայը պու տէրէճէ ըղթըրապա կիրիֆթար խտէն շու հալին էլպէթտէ պիր սէպէպ վար տրը՝ լաքին պունու նասը քէշֆ իթմէլի՝ օն պէշ սէնէլիք տէվլէթլէրին ըէսմի էվրագը միւթալաա օլունսա՝ պու տիւնեա իչիւն եազըմըշ շէյլէր օլսունա ինանմագ կէլմէզ՝ պու էվրագա նազար օլունսա՝ հէր եէրտէ քէմալը էսայիշ վէ խթիրահէթ՝ հէր եէրտէ տէվլէթտէն տէվլէթէ խալսէթ վէ մուհապէթ՝ հէր եէրտէ սուլհու սալահա աշրը պիր արզու վէ ղայրէթ՝ պէղէրէ գալսա հիչ պիր վագթ պէօյլէ կիւղել լուղէթլէրտէն պէօյլէ ֆէնա նէթիճէլէր զուհուր իթմէմիշ տիր՝ եա պիզ պիր շէյ պիւմէյիզ՝ եա եօղսա բէսմի էվրագլարտա վասֆ օլունան էսայիշ՝ բսթըրահէթ՝ խալսէթ՝ վէ մուհապէթտէն հիչ պիրինին ասը եօգ տուր՝ Լաքին նասը քի տէֆէք՝ շու հալէ էլպէթտէ պիր սէպէպ վար տրը՝ քի պունու պիպիրիզ տէսէք՝ ումումինին խթիհզասը իւզէրիմիզէ տավէթ օլունաճա

ղենա շնչելիք եօգ տուր. ամէն իւր պէրասիէր պիլսիսիմիզ շու տուր քի, օն պէշ սէնէտէն պէրիս Իւրոբաձա հէր նէ մուհիմմ գարարլար վէրիլսի իսէ, սօղրատան հէմէն ճիւմլէսի իւղերինէ բիւշման օլունտու կիպի մուամիլէրը վէ աքսը ամէլ հարէքէթլէր կէօրիւլիս։ Վ ադթըն տահալը բօլիթիգասընըն պասիրէթսիզ խինամէ՞ն մի տիր պու, եօգաա լիսանլարտա խալսէթ վէ գալպլէրտէ ֆէտատա պուլունտուզունատան մը տըր, նէսէ՞ն տիր, պունու վուգուսաթըն հալինէ պրբաղըպ, պիզ կէլէլիմ Իւունան մէսէլէսինէ։

Մէսէլէյի մաղլյէտէն սօղրա պիզլէրէ էն զիատէ եագըն վէ միւթասլիգ օլան չէյ, շիպշէսիզ պու Իւունան մէսէլէսի տիր քի, Իւրոբաձա տախի հէմէն հէր մէսէլէյի պատրըմըշ կիպի կէօրիւնիւր. գիրա օն պէշ կիւն զարֆընտա պու մէսէլէ հագգընտա եաղըլան մուպահասաթ թօփլանըրտա, շիպշէսիզ պիր եիւզ ճիրա քիթապ օլուրուտու։ Պիզէր տախի տայրէմիզին թէհամմիլիւնէ կէօրէ, պու մէսէլէնին պաղը ահվալինի պէյանէ միւսաբաաթ իսէրիզ։

Իւրոբա, 1830 տա Իւունան տէվլէթինի իհտաա իթտիրաէ, կէօրիւնիւր քի նէթիճէսինի տիշիւնէմէմիշ տիր. եախօտ հէմ տիւշիւնէն վէ հէմ տիւշիւնէմէյէն օլմուշ տուր։

Իւունան միլլէթինէ Մօրա վէ Ըթինա կիպի պիր մահալին հիւքիւմէթինի վէրմէք, վէ բահաթ իթմէք մուհալ գապիլինտէն իսի. Իւրոբա, պու գրալսէթլէ պաշընա էպէտի պիր զայլէ հասրլ իթտիրաէն մաատա, պէօյիւք տէվլէթլէրին բիրգաղէթինէ տախի տայիմի պիր մէքքէզ օլմաղընա շիպշէսիզ եօղուտու. օթուզ լքի սէնէլիք վուգուսաթ զիատէսի իլէ պունու թաստիգ իտիւպ, պու գրալսէթ հագգընտա Ռուսիա, վէ Ֆրանսա վէ Ինկիլթէրրա պէնինտէ նէլէր կէլսի կէջսի քիմսէյէ նամալում տէյիլ տիր։ Պու քիշիւք հիւքիւմէթէ հէր նէ գատար ըէսմէն պիր հուտուտա կէօսթէրիլմիշ իսէ տէ, տիւնեատա պիր Իւունանի եօգ տուր քի զանն իսէրիզ պունու մուվագգաթ պիր շէյ տայմասըն։ Իւունանլիէր քէնտի գրալսէթլէրինի, օ սու տամլասընա պէնզէթիլլէր քի, գօճա տէնիզ տէօքիւլտիւ հալտէ տախի, տայրէ տայրէ եաեըլըպ, էն ուզագ մահալլէրէ գատար մուվազէնէսինի արաբ. լազըմ տէյիլ տէմէք քի, շու իսայալաթա Իւունանլիէր Իւրոբատան պիր իւմիտ քէօշէսի պուլմուշլարմըշըտր, եախօտ քիմտէն պուլուսուր վէ քիմտէն պուլմատըրտր։ Իւունան վագատարրնա աշնա օլանպար, պունու բանա պիլիրլէր. լաքին հագգ պուտուր քի, Իւունանտա շու իսայալաթէ զահիպ օլմասան պիր քիմսէ վար իսէ, օ տա սապրգ Իւունան գրալը Օթոն իսի։ Օթոն, Գէօնէրալ Ռէօր թատիր օլուեան տէվլէթլէր իշիւն, Իւունան հագգընտա էն մէթին գալէ տիւվարլարընտան միւհքէմ պիր մուհաֆազատա իսի. Օթոն օթուզ սէնէ զարֆընտա, Իւունանը քէնտի տայրէսինտէ մուհաֆազայա միւգթէտիր օլուտու. լաքին օ կիզլի բուհ քի, կեահ Մատարատա կէօրիւնիւր, կեահ Իթալատա, կեահ Էհտէ վէ կեահ մահալը տայրէտէ, պու ատֆա Օթոնու տախի տէվլիրի. վէ եարըմ տատաթ զարֆընտա Օթոն մահվ օլուտու։ Իւունանլիէրին զարարը, Օթոնուն զաթընա մը տըր, բօլիթիգասընա մը տըր, շիպշէսիզ եօգ քի, բօլիթիգասընա տըր։ Իւունանտա տայիմա էմնէպինին պիրի գրալ օլատաղընատան, պունլար իշիւն իսթէր Օթոն օլսուն իսթէր Ըլֆրէտ, վէ իսթէր Ալեգսանտրօ, ճիւմլէսի պիր տիր. վէ մատատ բօլիթիգատա տըր։ Շիմտի Իւունան գրալընըն թէպտիլ օլմասը իլէ, բօլիթիգա տա թէպտիլ օլատաղմը. իշթէ Իւունան մէսէլէսի պունատա տըր։

Պիւթիւն ալիւնէտա, էյզէ մէմուլ իսէր իսի քի, Ռուսիա ատսիսէլէրի Իւունանտատա հիչ պիր վագթի նօգսան պուլմամըշ տըր. պունա հէր քէսին հէմ հագգը վէ հէմ սաղլամ տէլալէթլէրի տէ վար ըսը. հաթթա Իւունան գրալը թարա օլունատա տէյի իշնիթիլիր իշնիթիլմէզ. հէր քէս կէօզիւնիւ Ռուսիայա տիքմէյէ պաշլատը, քի պագալըմ նէ սէս չըգատաղ. վէ չօգ ըսրը էյզէ զանն իթտիրէր քի, հէմէն պիր Ռուսիա բրէնսի կէլլիպ Ըթինատատ թատընատաղ։ Լաքին չիւնքի աճայիպաթ տէվլինտէյիզ, Ռուսիա հէր տէվլէթտէն զիատէ իւք օլտու պէյան իթտիյէ. քի Իւունան թատընա կէօզիւ եօգ տուր, վէ հիչ պիր Ռուս բրէնսին Իւունան գրալը օլմատընա բաղը տէյիլ տիր։

Պունուն մուզայիրինակէ հանպիւթիւն Իւունանլիէր այագլանըպ Ինկիլիզ գրալիչաղատէսի Իրէնս Ըլֆրէտի գրալ իսթէրիզ պաղրըշարլար. վէ պու տուր ալնատըմաղ պիր մէսէլէ։

Իւրոբանըն բօլիթիգասը աշքիւ կէօսթէրիր քի, պու Իրէնս Իւունան գրալը օլամաղ. պու ճիւմլէ իւլէ Ինկիլիզ պիրատէն պիրէ պու ինթիքամա մուզայիրէթ կէօսթէրմէսի. հաթթա զաղէթա հիքայէլէրինէ ինանմաճագ օլուրատագ, Ինկիլիզլէն կէլլի մէմուրլարը պու խուսուսատա Իւունանիէրի թահրիք տախի իթտիզ վէ ագճէ տաղրթմըշ տըր տէրլէր։ Պուրատը պիզլէրէ գարանլըգ տըր, լաքին նէ զաման Ռուսիա վէ Ֆրանսա պունու բէտտէն մուզայիրէթ կէօսթէրտիլէր իսէ, Ինկիլիզլէր օ վագթի եարըմ ազըզ. Իրէնս Ըլֆրէտ գրալ օլամաղ տէյի Ըթինայա խապէր կէօնտէրտիրէր, տէյիլ քէնտի էլչիլէրի իլէ, իլա Ռուսատատա մուգիմ Իւունան էլչիսի իլէ։ Վէ պունատա տա տըրգգաթա շայան պիր քէօշէ վար. Իւունան էլչիսի, օ թէլէգրաֆ իլէ քի, Իրէնս Ըլֆրէտին Իւունան գրալը օլմայաճաղընը Ըթինայա պիլտիրմիշ իտի, ալթընատա եաղար քի, Ինկիլիզ թէրաֆընտան Իէտի-ատաալարըն Իւունանա թէրքի քէք տէ միւմքինսիզ կէօրիւնմէզ։ Պիզլէրէ գալսա, պունա եաղան տա ինանմամըշ տըր, վէ շիպշէսիզ բօլիթիգաճա պիր խիւտէ տիր պու, զիրա զաղէթանըն պիրինին տէտախի կիպի, տահա միւմքինի տիր քի Մօրա Իէտի-ատաալարա իլա վէ օլունատուն նիչէքիմ Իէտի-ատաալար Մօրայա։

Հէր նէ հալ իսէ, Իրէնս Ըլֆրէտին գրալ օլմայաճաղը խապէրի Ըթինայա վասլ օլուր օլմազ. ահալինին շէվրինէ պիր տէկթէ կէլէճէք եէրտէ տահա պէտթէր արթըպ, վէ պու խուսուսատան վաղ կէչմէյիպ ինթիքամպըն թարզընը տէյիշիրէր. շէօյլէ քի Իւունան գրալը միլլէթ մէճլիսինատէն ինթիքամպ օլունատաղ եէրտէ, ումումի ահալինին բէյի իլէ ինթիքամպընա գարար վէրիլսի, վէ տէրատպ հէր թէրաֆա թարմամաթը նէշր օլունուպ. իդարատընա մուպաշիրէթ օլունուտու։ Վէ պու կիւնքի կիւն կէրէք Իւունանիսթանատա, կէրէք Ըրիթանէտ վէ կէրէք ապրը հէր մահալտէ Իրէնս Ըլֆրէտին Իւունան գրալը ինթիքամպ օլմուշ օլուտուզունա զէրրէ մըդատրը պիր շիպշէ եօգ տուր։

Իւունանլիէր պու վէճհ իլէ Իրէնս Ըլֆրէտի գրալ ինթիքամպ իթտիքատ օլունալար, Իւրոբատա տա պու մատատ իւզէրինէ պէօյիւք միւզաքէրէլէր օլունուպ. լահէնգաթի կէլէն խապէրլէր, Իրէնս Ըլֆրէտին գրալ օլամայաճաղընը պէյան իսէրլէր։

Պու մատատ Իւունան մէսէլէսինի պու անէտաք կէօրիւլմէմիշ վէ իշիթիլմէմիշ պիր հալտէ իֆրաղ իսէր, վէ պու տա պաշլըճա իբի ճիհէթէ։ Լէվէա, Իրէնս Ըլֆրէտ գրալ օլամատը հալտէ, Իւունանլիէր պու ումումի ինթիքամպատան սօղրա նէ եառբաճագլար. ամանիսէ Իրէնս Ըլֆրէտ գրալ օլապիլսէյի հալտէ, Ինկիլիզ Շարգ հագգընտա նէ բօլիթիգա գուլանաճագ։

Պու իբի մատատէյի միւհիմմէ իւզէրինէ, զաղէթալէրատէ բէք չօգ միւ-

Թաղատաղը վար տըր, լաքին պիզլէր պիր հաֆթա տահա սապը իսէրէք, պունլարրն հագգընտա տահա տահիհ խապէրլէր վէրէպիլմէյի մէմուլ իսէրիզ։

Պունա մունթաղը օլուտուզմուզ հալտէ Իւունանին սայրը հավատսիզլէրի շու վէճհ իլէ խիւլասա օլունապիլիր։

Ինկիլիզ, Ֆրանսըզ, Օսմանը, Ռուսիա, Ըսթրիա վէ Իթալիա թէրաֆընտան, լահէնգաթի պէյանը կէմիլէրի կէօնտէրիլմէքտէ տիր Իւունան սուլարընա վէ պէօյիւք տէվլէթլէրէ պաղը կիզլի վէ աշքիւար մէմուրլար տախի Ըթինայէ լահէնգաթի կէօնտէրիլմէքտէ տիր։

Իւունանլին տախիլի, բէք միւսթէքիհ օլմաճագ պիր հալտէ տէյիլ տիր. նէ ասքէրտէ բաղթ վար նէ տէ ահալիտէ իթտաաթ. հիւքիւմէթը մուվագգաթա զայէթ զայիֆ վէ պիթապ տըր, վէ պու կիւնքի կիւն մէնէֆատէ տուրապիլմէսի պաշգա պիր գուվվէթլէ տէյիլ տիր, իլա ահալի հէր նէ խթէրսէ օնու եարատը իլէ. վէ պէօյէ պիր հալ պիր միւլքիւ նէրելէրէ կէօթիւրէպիլիր թարիֆէ հաձէթ տէյիլ տիր։

Հէր թէրաֆտան իրսիզ սաքսըզ տատամըր զուհուր խիւպ, կէօզէրի եաղմատա տըր տէնիր. վէ եէր եէր միւտիր խանէլէրի պասրպ մէմլէքէթ սանտրգլարընը եաղմա խէնիլէր տահի օլմուշ տուր։ Լշհասրլ հէր թէրաֆտան կէլէն խապէրլէր շունու թատատիգ իսէր քի, Իւունան չօգ փագլթ տահա պու հալտէ տուրատաղ, եա պիր գրալ վէրիլմէլի, եա եօղսա սօնու ֆիլթրէթ տիր։

Ռամարզ քի կէլէճէք հաֆթա պու պապոէ տահա սահիհ վէ տահա միւսթէրիհ օլաճագ խապէրլէր վէրէպիլիրիզ։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻԻԹԷՆԵՎԻԵ

Վէրկիլէրին հագգանլէթ իւզրէ թէվզիի իշիւն, էյալաթը էէնիսէն պիր թահրիրինէ նիզամ վէրմէք իւզրէ Պապը Ալիսէ պիր գօմիսիօն թէշքիլ գըլընմըշ տըր։

— Պոսթաբօտան Ըէթինէէյէ, Ըսթրիա տէվլէթի մէսարիֆի իլէ պիր թէլէգրաֆ խանթթը եաբըլմասընա գարար վէրիլմիշ տիր։

Պարա տապը Մարգօ Էթրովիշ Վոյվօտ նամ քիմէնէ, պու տէֆա Վիէննայա աղնմէթ իսիպ, Խարլիճլէք նազրը վէ րէխսի վիսքէլա Գօնթ Ռէխպէր Լթէրաֆընտան հիւսնիւ մուամէլէ իլէ գատաղ օլունմուշ տուր։

— Ռում միլլէթինին, Ռում Իսթրիքի հաղրէթլէրի պէնինտէ զուհուրա կէլէն միւնազասանը թէովկէ քէզիր օլսուզունու Վ Էրնրիս զաղէթասընատան ալարագ Յունիսի զուհուր չու վէճհ իլէ եաղար։

Իսթրիք պիր թէրաֆտա, վէ ռուհանի վէ մուխթէլիֆ մէճլիս տիկէր թէրաֆտա, մուարազատա օլաղ, պունուն սէպէպի, թաշրա մէտրօպօլիտլէրինին սիրէթը ինթիքամպը հագգընտա թատեղիմ օլունան նիզամը Իսթրիք հաղրէթլէրինին գատաղ իթտիմէսի իսի։

Մէճլիսի միւխթէլիֆ, պու հալէ վագթի օլատուգտա, սէր ատատ մէշվերէթէ թօփրանարատ, միւսիւ Ֆաբիֆինին թէքլիֆի իւզրէ ատատէն միւսիւ Դարամէօտորի վէ միւսիւ Օտրաֆօս Իսթրիսէ կէօնտէրիլտիլէր, վէ պունլար իշէրի կիրիպ միւսիւ Օարիֆինին մուվաֆէգսիզտէ նիզամա մուզայիր հարէքէթտէ պուլունտուզու իշիւն Իսթրիսէ պաղը մէրթէպէ իսթարաթ իսէպիլէր։

Իսթրիք ճէվապ վերտի քի պէն հիչ պիր վագթի պու նիզամատա գարշը տէյիլիմ վէ հիչ պիր վագթի մուզայիրինատ պուլունմամըշտր, օ վագթի պու իբի ադա, Իսթրիսին պաշ տէֆա պու նիզամատէ մուխալիֆէթ իթտիսիսի վէ մուտախարէն իլզասընա տախի դագգըշարզընը էօնիւնէ գօտուլար։ Միւսիւ Օարիֆի տէտի քի, պու նիզամատի տէր ադաղ իճրա օլունմալը տըր, վէ միլլէթին հէր մէսալինի, բուհանի իսէ բուհանի մէճլիսէ, տիւնեէվի իսէ միւխթէլիֆ մէճլիսէ կէօնտէրիլմէլի տիր, վէ քէնտիսի եաբընըզ պու գարարլարըն իճրասընա մէմուր տուր. վէ պունու գատաղլ իթտիմէտիսի հալտէ խիթթֆասընը վէրէպիլիր։

Իսթրիք մուզաֆէրէթ իթտիէյով, մատամ քի միլլէթին պու արզուսուտէվլէթին միւրաճաաթնա տախի մուվաֆֆըգ տըր, պիզատէ էյզէ իսէ նիզամը իճրա իսէրիզ տէմիշ տիր։ Վ էճիմատա կիւնիւ բուհանի վէ միւխթէլիֆ մէճլիսլէր մուվաճէ հէսինատէ տախի ըէսմէն պու սէօզլունիւ թատիգ իթտիշ օլատուզունատան, քէյֆիյէթ ալի մէճլիսլէր մուվաճէ հէսինատ տախի գայա օլունուպ, էյզէճէ խիթամբէպիր օլմուշ տուր։

— Ըթինատա պուլունան գօմիթէ, էլլի պինի Ինկիլիէրրատա, վէ էլլի պինի Բարիսատէ եաբըլմագ իւզրէ, Իրէնս Ըլֆրէտին, եիւզ պին ատէտա ֆօթթօղրաֆ թատվիրինի սրրատրը. խիւպ, սէրիան Իւունանա կէօնտէրիլմէսինի մանթըպ իթտիշլէր տիր։

— Յուրնալ տէր քի, հէր նէ գատար եաղմուրլար եաղրպ, սուլար պօլսրմըշ իսէ տէ, ատաղարը էնէ նատիրէն օրթատա կէօրիւլիպ, գըրպասը ալթմըշ բարայա տու թաշրմագատա իսիշլէր։

— Օտէսատա լիմանը ատնմուշ օլատուզունատան, վաբօրլարըն իշլէմէսի մէքս օլունմուշ տուր։

— Թէրճիմանը Ըհվալտէ շու վէճհ իլէ եաղրը տըր։

Պիմենիսի թատրա ատայէր հաղրէթը Փատիշահիտէ իշտու բատաղանը շէրիֆտէ Ֆէրատատէթտէ աշըլատագ օլան Էրկիլի ումումի Օսմանլէ գօնուլմագ իշիւն, մէմալիքի մահրուսէի Շահանէտէ հուսուլէ կէլէն հէր տիւրլու էմթատա վէ էշիա կէթիրտիլէճէկլի կիպի Ֆէրատատէթտէ տախի խանէ վէ տիւքքանարատա եաբըլմագատա օլան հէր նէվի իմալաթ գատաղլ օլունճաղընատան, պիճիւմէ մահալլաթատա գատաղլարատան վէ ատրբէտէն էյզէ հէր քէսին նազարը էօնիւնէ գօնուլմաղա լայգ սիրէթտէ շէվրէ վէ ռ-ֆռ-ը վէ հավլու վէ օյա վէ եաղմա եէմէնի, վէ չօրատ վէ թէրլիք վէ եատարդ վէ քէսէ վէ կէօմլէք պէդի վէ հէրլալի վէ գասնագ իշի վէ գանավէչա վէ ատրը պու միսիլլու շէկլէր իշէյէնէր օլուպ տատ, մէգրիբ սէրկիսէ կէօթիւրիւլէրի հալտէ գատաղլ օլունճաղընատան, վէ ֆէվգ էլատէ պիր շէյ եաբան օլուր իսէ քէնտիսէրինէ միւքեաֆաթ օլունճաղընատան, քէյֆիյէթ ճիւմլէնին մանլիմիւ օլմագ իշիւն իրատ գրլրեատ։

— Պապը Ալիսէ էլէքթրիգ ջանլարը վաղ օլունճաղը իշիթիլմիշ տիր. պու ջանլար իլէ վիւքէլա հէր հանկը մէմուրատ խթէր իսէ, ուշագ կէօնտէրմէյէրէք ճէլգ իսէպիլիր։

— Բարիսատ, Օբէրա թէատրոսունատա, նոյեմբերին 17 սինտէ Ռոբրա «Ի Ռոբրեղ օբէրասը օյնանմագատա օլաղ, մատամպէլ Լիվրինին սրրասը կէլմէքտէ, մուամալէյէտա օթուրատուզա իսկէմիէտէն այաղա գագրպ, կէնինալսի սէքիզ օն գաթ թիլ ֆիսանը սիւզելմիրքէն, բիւզկեարատան կաղ ալէվի ուզանպ ֆիսթանը թուլթուշատուրմուշ տուր։ Օ անտէ մատմազել Լիվրի պաշտան աշաղը ալէվքէսիլպ հէր քէս իմատարնա սէյիրթմիշ իսէ տէ, ասքէրիտէն պիրի եէթիշմէօէ, գըզըն հալի ֆէնա ըմըշ։ Լթէշտէն գօյա եանմաղ պիր նէվի մանեօ օլաղ, մէգրիբ ասքէրտէ պու մանեօնուն պիր ատէտի հաղրը պուլունատուզունատան, հէմէն եէթիշպ գըզըն իւզէրինէ ատմըշ վէ ատթէշ պատարըմշ տուր։ Ատատմազել Լիվրի, էօլիմտէն գուրթուլմուշ իսէ, իբի այ գատար թէատրոյա կէլմէյէճէյինի հէքիմէր պէյան իմմիշ տիր։ Պու հալտէ, հէր թէատրոսա, պէօյէ պիր իբի մանեօ պուլունմագ միւլմէղմ տիր զանն իսէրիզ։

— Լսարինէ ճանիպինանէն ալլնան խապէրլէրէ նազարէն, պուհատան պէր հաֆթա ագտէմ. Եվիրմի ամօրթ սատթ տիւղիւյէ գար եաղըպ, իւչ պէշ գատէմ էիւքսէլմիշ, վէ պուդ տան էէ տի սէքիզ տէրէձէ աշադը սօ ուգ զուհուր իմմիշ տիր։ Ամբիճ նէհրի ոճնուպ, զախիրէ նագլ միմ քին օլամարշ տըր։

Կէշէնամէ եանան վալի գոնադը քի, սարայ թատիր օրունուր, տայէի Շահանէտ պուտ ամֆա Ղըզըլալը վալի Ամհէմմէտ բաշա հաղրէթլէրինին հիւանիւ հիմմէթի իլէ, միճէատէ քեարիկը օլարագ եաբըլըպ, ըսխտէի խիմատ օլտուղունատան, տուտար օգունուպ գուրբանլար քէսիլտիքտէն սօղրա, վալի հաղրէթլէրի վէ մէմուրին իգատէթ պույուրմուշլար տըր։

— Կէշէնամէ Պէպէքտէ Մըսրըլը պէր էֆէնտինին գաթիլի պէր քիւրա, Բատօտ ճէպիրէսինատ էլէ կէշիպ. Խիթանէյէ կէօնտէրիմիշ վէ մուհարէմէսի կէօրիւլմիւշ ամանատ ասրլա ճագ տէյի եաղըմըշ իսէ տէ, Բատօտատան կէլէն քիւրա, ասըլ գաթիլ օմայըպ, օնա պէնզէր պէր տատամ ըմըշ։ Ասըլ գաթիլ, եինէ քիւրա օլարագ, Սօֆու Իսպահիմ խանինատ, Մուշ ճանիպինատ Թուրթուլուպ, պուտ ամֆա Խիթանէյէ կէօնտէրիմիշ տիր։

Իլք խաթինիթագատա, քիւրա, գատպահաթը Պէպէյին պէր պէրպէրի վէ պէր գահվէճիսինէ պուլաշարարպ, պունլարըն նատիհաթը իսէ պուտ հատպատաթա ճիւրաթ իմմէյինի իգրար իմմիշ տիր։

Գաթիլի մէրգուտ, էֆէնտիյի, վէ պէր Ասրապ ճարիյէսինի էօրտիւրտիքտէն սօղրա, պէշ եիւզ օմուզ պէշ տատա Ամճիսիյէ եիւզիւք ալմուտատ ալըպ, վէ էվի պէշ եէրինատէն իմութուշտուրուպ, մէզքիւր գահվէճի վէ պէրպէրէ գաշմըշ տըր։ Պու իքիսի, քիւրատէ պէշ կիւն գատար տագլարպ, պէշինճի կիւնիւ տագալարը իթրաշ իսիւպ, վէ Իրմէնի գլուֆէթի կկտիրիպ, վէ Էլինատ օրան ալմուտարը ալըպ, վէ եաղընըզ օմուզ պէշ ալմուն վէրիպ, Իւտկի տարա կէշիրմիշլէր տիր քի, օրատան եավաշ եավաշ Ընատօլու իշէրիսինէ կիմուն, Շիմտի կէրէք մէզքիւր գահվէճի վէ կէրէք պէրպէր Պատը Օտալթխէտ մահնուս վէ խաթինիթագատա իմշէք։ Լաքին պէրպէր վէ գահվէճի տահիհէն գատատ հաթը մը ատրլար, եօղատ իֆթիրա մը տրը, Պատը Օտալթխէնին իլամը իլէ մաքիմ օլուր։

— Օէյրէք գլուֆէթի իլէ տէօրթ նէֆէր Բում հարամի, Ադվարդ թէֆրարբնատ, վէ օմուզ էքի գատար Բում վէ Իսլամ հարամիլէր տատ խի Իզմիտ տանձագընատ ախշ տ կիրիֆթ օրունուպ, Ընկիթանէյէ կէօնտէրիմիշէր տիր։

— Ծէրիտէի Հալատիսատ շուտ վէճհ իլէ եաղըպ տըր։

«Խապինէի խատատը Շահանէ գոմբանիատընդն իսթիխատամ իլէ տէքլէրի մէմուրին վէ գաբուտանլէրին, ֆունունու պահրիսէճէ վուգուֆ վէ մալիմատ ատհապրնատան վէ էհլը լիյագաթ վէ իսթիհգագատէն օմատը, վէ եէտալէրինէ վէրիլէն թալիմատ բէք եօրունատա պուլունմատը ճիհէթի իլէ, մէզքիւր գոմբանիա վաբօրլէրինին շուէյատը շըթատ պիրէ կէրէք ատաքիրի Շահանէ վէ կէրէք ատրը եօրճուրար նագլինատ ուղրատրգլարը ֆուրթունալէրատ ֆունունու պահրիսէճէ իսպաթը մէտիրը լյագաթ իսլէտքլէրինին վէ ատրունինատ պուլունանլէրին քէմալը ատրէճէ հուզուր վէ իսթիրահէթ կէօրմէլէրինին էսատը, գումբանիանընն հիւանիւ իսարէսի օրուպ, պու պատատ մէզքիւր վարօրլար իլէ ամէտ շիտ իսէն ատաքիրի Շահանէ զատրթանընատան վէ ատրը եօրճուլարընն միւթէպէրանընատան մաղ պաթա գըլգգը թէշէքքիւրնամէլէր մանթպատամըզա վիրուտ իմմէքատ պուլունմուշ տուր։»

Ծէրիտէի Հալատիսին պու վաֆը, գումբանիայը մէզպուր միւտիրի Լյամէր բաշանին տիրայէթ վէ էհլիյէթի հաղգընատա պէր շահատէթը ալէնիպ տիր։

— Ծիւմլէնին մատիսիւ օլտուղու իւզրէ, էլէքթրիգ գուվվէթինին քէշֆ վէ խմթիխրատճընատան պէրիս, Լյուրբատատ գուվվէթը մէգքիւրէ վատէթատը իլէ պունճա ղէնատի ղարիպ իճատ վէ իհատատ օլտուղու միսլիս պունուն իլէրիւլէտիմէսի խուսուսունա ալէլ թէվալի իգատամ վէ զայրէթ, վէ կիւնատէն կիւնէ գուվվէի էլէքթրիգիյէ իլէ տիւրլիս տիւրլիս իճրատի զէնատատ օգունմատատա օգլուպ, հաթթա պու քէրէ տիղ օգունատ Ինկիլիզ զաղէթալէրինին ռիվայէթլէրինէ կէօրէ, Ֆօնարա ճէմիյէթի իրմիյէսի ատատընատ, էլէքթրիգ մուտալիմի միւսիւ Հիխա, ատատա պօղուլմուշ հայվանընն գանը քէսպը պէրատէթ իթմէքսիզին, էլէքթրիգ գուվվէթիյէ հայատի պուլատաղընը պիկմէճրիպէ իսթիխրաճ իտէրէք, քէյֆիյէթի ճէմիյէթի մէզքիւրէյէ պէյատ, վէ պիր մէճմուի նատատ թէճրիպէ իտէճէյինի իֆթատէ վէ իլատ իյէտմէսի իլէ, թարսխա իյէտսիզ կիւն պիր խատը խատգ թէճճէմիմ իտէրէք, մուտալիմի մումայիհէհ եէտի բէհ-քէ օքէք եավրուտատ ճէլգ իտիպ, պունլարընն ատօրտիհիս ատօղուպ ատատա պօղարագ, պէշ ատգիգէ գատար տու իշինատ տուրատուրատուգատան, վէ ջէգարըպ թիւյէրինի ամէճատ գուրութատուգատան սօղրա, իքի այագլարընը թուղ իւսմիհնէ վազ իլէ, գուվվէի էլէքթրիգ պիլ իսթիմալ, ատօրահնիս տախի պէշ ատգիգէ զարֆընատա ատրիլմիշ, վէ եավրուտարընն իւշինիս իլճագ տուտատ պօղուպ, պիրինի գըրդ ատգիգէ մըգտարը տու իշինատ պրրագարագ, ուսլուպի մուհարէրը իւզրէ. իճրատի ամէլատթ իտիպ, իքիսինի ատրիլմէրէք. գրդ ատգիգէ տուտատ գալան եավրույուէհեա իտէմէմիշ օլտուղու, վէ պունու պէնի ատէմատն պէրատի միճատզատթ սալպ օլունան քէսանատ տախի թէճրիպէ իսթմէք էմէլինատ պուլունտուղու ազնաշրմիշ տըր։

Ն. Ֆ.

Միլէթը Լյամէնիյէ Խաթրիքի էսպադ Յակոբ ներբիսգոբոս հաղրէթլէրինին վէֆատը. Մատիս զաղէթայը միւթէպէրինատ շուտ վէճհ իլէ եաղըը տըր։

«Հոկտեմբերին 30 ունճու կէճէսի Սրբազան փէտէր նակէհան ույգուտան օյանը, էօյլէ զանն իտէրէք քի սատահ տուտատը ջանը ջալընմիշ տրը, վէ չիւնքի էսկի ատէթի իւզրէ. կէճէ եաթատրը օտատա հէր նէրէտատ օրուր իսէ օրուն նէ գանիլ եաղրարը ըտը վէ նէ տէ ուշագ տրը ըտը, իսնի քիպրիթլէ քէնտիսի մամ եաքմայա գալգըշտրգատա հէր նատրլ իսէ գարեօրանին ճիպինկնի թուրթուշտը, Ս. փէտէր էլէրի վէ այագլարը իլէ սէօյիւնտիւրմէյէ ջալըշը իսէտէ, ալէվ էթրաֆընը սարարընընատան մուվաֆֆագ օլամագ, վէ պաղրրը, ռուհպանլար եէթիշիր վէ քէնտինի ալէվին իշինատն գուրթարրրար, վէ Սէթեան Յովհաննէս վարդապետին օտատրնա կէօթիւրիպ տէրատ գատ ճերրահ վէ հէքիմ թէրթիպ իտէրլէր. լաքին Ս. փէտէր, էվվէլ պէր էվվէլ պիր խուսուսանահայր ճէլգ իտիպ. մէզհէպճէ սան զիմմէթլէրինի թէքմիլէն իճրատ իմմանքատէն սօղրա, ճիմանի տէվայէ մուպաշիրէթ օլունուր։

«Տէօրթ կիւն տէվամ օլունարագ, եանընդլար էյիճէ կէօրիւնիր, լաքին պէշինճի կիւնիւ նուզուլ թէքքարլանընը ալնաշրը քի իհթիարլրգ պուգօրգու վէ եիւրէք օյնատմատընա գարշը գօյամայաճագ։ Իմամ Նայէմ բէրին ալմընճը կէճէսի, թամ օգազանն վագը օրտուղու սատատա Ս. Փէտէր ըուհունու թէսլիմ իտէր։

«Պապահլայն, գերապատիւ Սեսրով փիսգոպոս, ըէսմը թագտիսի իճրատ իտիպ, վէ պու զիմմէթը մահզունէտէն սօղրա պիւթիւն մանատ թըրարա, վէ միէլը սայրրէյէ տախի սատատ սէքիզտէ ճէնազէնին գալգաճաղը իտապէր վէրիլիր։

«Պալիի պէլատ տէվլէթլիւ բաշա հաղրէթլէրի քէնտի քեահէատրնը պէր թագըմ տաքէր իլէ, վէ Խամ բատրիգի քէնտի բահիպլէրինի վէ գավվատրընը, վէ Լատին վէ Ինկիլիզ վիկագոբոսարը վէ տուէլը էճնէպէյէ գօնտօլօսարը քէնտի թէրճիմանլարընը վէ գավվատրընը ճէնազէ ատայարընա կէօնտէրիրլէր։ Ատարի վէ Հապէշ բուհանի կիւրուհի էլչիսէյի բէտմիսէլէրի իլէ, միլէթ բահիպլէրինէ բիֆագատ իտէրլէր, վէ պու ալայը ճէսիմի վէ հէր միլէթտէն օրան պինլէրճէ ահալի բիֆագաթը իլէ ճէնազէյի կէօթիւրիպ, քէնտի մուհիպպի միւթէվէֆա Պօղոս պատրիարքին նէզտինէ տէֆն իտէրլէր։

«Իշթէ պէօյլէ, միլէթ բուհանի կիւրուհինին շէյխի պուլունան Յակոբ որբազան սէքսէն իքի եաշընտա օլարագ, տարը պագայէ ավտէթ իթմիշ տիր։ Իւշ տէֆա բամթրիգլիք իթմէյինատէն, քէնտի թարիխի վէ իմալը միլէթ թէվարիխինէ միւթատալիգտիր քի շիւպհէսիզ քէք ջոգ սահիֆէլէր տօլտուրատագ տրը . . . . . »

— Վէզալիք Ներզաատան ալընան պիր խապէրի նազարէն, էյալէթը մէզպուրի մարիատասը. Խիթանէյի ֆաղվէթլիս Մատթէոս ծայրագոյն վարդապետ տախի, տիւչար օլտուղու մարազտէն ազատէի սէր իտէմէյէքը պու տէֆա վէֆատ իթմիշ տիր։

Շարդ ահալէրինին զէնկինէյի նէյէ դ-ռ-ռ-ռ։

Ռատ տրը։

Կէշէն Մէճմուատան պագրէ։

Լյհասրը իսխատթը վէ իսրատճաթը, եանի պիր միւլքէ կիրէն վէ ջգան մալը, հինէ օ միւլքատ սարֆ օլունան մալէ նազարէն բէք քիւչիւք պիր շէյ օլտուղունա, հէնիւզ իսկեատ օմայան վար իսէ պաշգա պիր հիսատպէ տախի իսպաթընա միւքթէսիրիպ։

Մէմալիքի Շահանէնին Ընատօլու վէ Բումէլի, վէ Ադրապիսթան գըթաղէրինատ օլան ահալի, հիրմի պէշ միլիոն նուֆուսատան զիատ տիր էքսիք տէյիլ տիր։ Պիզ հիրմի պէշ միլիոն թուլթաղըմ։

Պիր պիրի իւզրինէ պիր ատամին եէտէյի էքմէք, զախիրէ, սէպզէվատ եաղ, սիւտ, մէյվէ, վէ եէրլի մաթահնընատան կիյախի գատա բամպուգ պէզի վէ տատա եա շայագ, հայվանընն եախատ հայվանարընն պօղաղը, այագ գապրը, թըրաշը, օթուրտուղու էվին իւճրէթի, ժալիք օլտուղուատթ վէ էսէվատթ, թիւթիւնիւ վէ գահվէսի վէ սայրրէ վէ սայրրէ, էն ուճուղուգ վէ էն ֆուգարարգ օլան եէրատ տախի պիր պիրի իւզրինէ պիր նուֆուս իշինն սէնէտէ օն լիրատան աշաղը հիսատպ օլունամագ։

Իմամի եիրմի պէշ միլիոն քէրէ օն լիրան իտէր, իքի եիւզ էլի միլիոն լիրա, պու գատար միլիոն լիրա վէ պէլբիմ իքի գաթը շիւպհէսիզ հէր սէնէ սարֆ օլունամագ տրը, վէ պէլքիմատ իքի իւչ գաթը։ Տէմէք օլուր քի, պու միւլքատ սէնէվի ագտլի իքի եիւզ էլի միլիոն լիրա գազանճ վար, հաղբրատան եէնատ տախի եինէ էսկի պիր գազանճ տէմէք տիր։ Պէօյլէ պիր գազանճ եիւզտէ եիրմի քեար իլէ հասրլ օլմուշ օլա, պին իքի եիւզ էլի միլիոն լիրա սերմայէյէ միւհթաճ տրը։ Տէմէք իսթէմէյիզքի, պու պին իքի եիւզ էլի միլիոն լիրա հաղբը պիր բարա արը իլլա շունու տէմէք իսթէրիզ քի, մէմալիքի Շահանէ ահալիսինին, թօփրագ, խանէ, հայվանատ, մալ վէ ագճէ օլարագ, ախզուլիթատա ագալի պին իքի եիւզ էլի միլիոն լիրալըգ սերմայէսի օլաճագ տրը. վէ հաթթա տայիմա քիւչիւքտէն թուլթմուշ օլտուզամուշ, իհթիմալ տրը պունուն իքի գաթը վէ պէլքիմ տէօրթ գաթը տախի վար տրը։

Պու պին իքի եիւզէլի միլիոն լիրա տէմէյիմիզ, միւլքիւն իչինատ տիր, վէ տրշարը ջգամագ, նէ տիր պագատրմ շիմտի պուլնա գլյատէն իսխատատ վէ իսրատճաթ։ Օտանն իսէրիզքի խուխատատ վէ իսրատճաթդն եէքիւնիւ պիւթիւն մէմալիքի Շահանէ իշինն եիրմի պէշ միլիոն լիրայա պալիպ օլամագ, զիրա ճիւմիէսինատէն եիւզտէ սէքիզ կիւմրիւք ալընատա, սէնէվի իքի միլիոն լիրա կիւմրիւք տէմէք տիր, եանի տէօրթ եիւզ պին քէսէ ագճէ. վէ պու կիւմրիւյին պիր խայրճատը շէհիրտէն շէհիրէ կիտէն կէլէն մալտէն ալընարը հալտէ տախի, մէմուլ իթմէյիզ քի ճէման կիւմրիւքլէր պիր պուչուգ միլիոն լիրա թուլթատուն. հէր նէ հալ իսէ, տախիրի տարֆիատ պին իքի եիւզ էլի միլիոն լիրայա, վէ խախատատ վէ իսրատճաթ եիրմի պէշ միլիոն լիրայա պալիպ օլտուղու հալտէ, եինէ տախիրի տարֆիատ, պու խախատատ վէ իսրատճաթէ նազարէն պիրէ էլի զիատտէ տիր. եանի ատգատան սէքիզ տախիրտէ տարֆ օլունուպ, իքի տէ խախատատ վէ իսրատճաթա տարֆ օլունատագ։

Պու հիսատա քիմսէնին շիւպհէսի օրմատրզնատան, քեաֆֆէյի էգօնոմիսթէրին գավլինճէ, էվվէլ պէ էվվէլ տախիրի զէնկինինէ տրգգատ իթմէք ֆարզ տրը, վէ չիւնքի զէնկինինք էշիմէլէրի, զրատթ զէնատթ վէ թիճարէթ տիր, իլք էվվէլ զրատթատան պաշլայարագ տրրատը իլէ օ պիրլէրի հագգընատա տախի, էվվէլա տախիճէ վէ սանիէն խարիճէ օլան մուատէլաթը իւզէրինէ միւթալատրզը եաղարրզ։

Օրատթ իքինէվի տիր, պիրի եէյէճէք իչէճէք իւզէրինէ, տիկէրի մատահ իւզէրինէ, եէյէճէք իչէճէք իւզէրինէ օլան պուզատ, զախիրէ, շարատ հայվանատթ վէ էմատլի օլան շէյլէր տիր, մատահ իւզէրինէ օլան բամպուգ, իրէք, քէրէսթէ, պոյա, եճզա վէ էմատլի օլան շէյլէր տիր։

Խարէճէ տախի զրատթ իքի նէվի տիր, պիրիսի չինֆիլիք տահիպլէրինին զրատթը, վէ տիկէրի հէր քէսին քէնտի թարրա եա պաշէսինին զրատթը։

Լաքին պունլարրն ճիւմլէսինատէն էվվէլ պիր տէյէճէյիմիզ վար. քի պու տուր։

Գէօյլիւլէրատ իքի ատճայիպ հալ կէօրիւնիր. քի հէր նէ գատար իքի սիսատ սէպէպ թահթրնատա իսէտ, իքիսատ ֆուգարալարդա տէլլէթ իւ տէր շէյլէր տիր։

Պունլարրն պիրիսի. էրսէրի քէօյլիւլէր, իսանէսինի խարէ իսէճէք գատար շէյ էքէր պիչէր, վէ գուտուրունատան գայտ իթմէզ. պունլարատան չօղու, հէր սէնէ պիւթիւն եաղն չալըշըր վէ գրշ զախիրէսինի թէատրիք իսէր, պիւթիւն գրշն օթուրուր եէր վէ եաղն էինատ չալըշմագա պաշլար, վէ պէօյէ պէօյէ հիչ պիր աֆէթ կէօրմէսին հալտէ, պիր քէօյլիւ գրրդ էլի սէնէ սօղրա տախի եինէ օ քէօյլիւ տիւր, նէ պիր բարա վարիսէթի արթմրշ տրը նէ տէ պիր ագճէսի, իլլա շուտ գատար քի եաշայա պիրմիշ տիր, լաքին պունլարրն հէր պիրի իչ պէշ էվլատ տախի պրրագարընատան, էվլատարը պու գատարընա տա տէօթրէս օրմայրզ, փէտէրլէրինին վէֆատընատան սօղրա զարուրէթէ տիւչէրլէր։ Պունուն իլէ պէրատէր քէնտիլէրի տախի, պիր աֆէթ կէօրտիւքլէրի հալտէ, եանի պիր գուրագլըգ, պիր եաղաշ պիր չէքիրկէ եախսա մահսուրտունու պօղաճաք պիր աֆէթէ թէսատուֆ իթմիքլէրի հալտէ, չիւնքի եէտէք սէրմայէլէրի էօգ տուր քէնտիլէրի տախի հայատթարընատա զարուրէթէ տիւչէպիլիրլէր, վէ օ վագրթ կիւնատէ լիքճիլիք իթմէքտէն պաշգա չարէլէրի գալմագ, օնատա էյէր պուլուրլարսա։

Էրինճիսի, պունատատա ատճայիպ տիր, իշի բասթ կիտէն պիր քէօյլիւ-

նիւն էլինէ պիր գաչ բարա կէչտկի կիպի, իւք իշի ֆամիլեասընին պոյնունա եա պաշընա տիպի ալթընը թէատարիք իթմէք, քիւբէ պիլէզիք ալմադ, շալ, վէ սաաթ գուլանմադ վէ պուշնա էմտալ սարֆկիլաթ տըր քի, Լիւրոբատա էօլէ- սէրմայէ թէամկէ օլուշնուր. սէրմայէ քի թէատալիւլէ կիրմէզ վէ պիր շէյ հասըլ իթմէզ, վէ սօն սօնուշնատա եինէ սաթընը, եէնիր վէ մահվ օլուր։

Ընատօլու վէ Յունէլիստէ միլիոնլար իլէ պէոյլէ էօլիւ սէրմայէ մէվճուտատուր, վէ միլիոնլար իլէ ինսանլար վար տըր քի եէյէճէյի, իշէճէյի վէ կիսէճէյի եօգ տուր, ֆագաթ տիպի ալթընը քիւբէսի վէ պիլէզկի վար տըր։

Պու թէրաֆլարատա, սէրմայէ նէ տիր, նասըլ արթար, եախօտ նասըլ արթըրմալը, պու էսրարէ վագըֆ օլան եօգ կիպի տիր, վէ պու սէպէպլէ սէրմայէ տայիմա չիւրիւմէքտէ տիր։

Պու գատար զոր պիր շէյ միտիր պիրմէք քի, պիր ատամընն պին զուրուշու օլատա, նիհայէթ օն սէնէտէ պին ատահա գազանիրը վէ իքի պին օլուր. վէ օ վագըթ օն սէնէ տիպի ալթընընզ, քիւբէսիզ, վէ պիլէզիքսիզ գալարընընա պէտէլ, օն սէնէ սօղրատ պունլարընն պիրինի եախնիքտէն սօղրա, հէմ մուէպպէտէն եախնիքտէն սօղրատ էլինտէ պին զուրուշ տա ֆագրա սէրմայէ գալըր, վէ օ տա օն սէնէտէն օն սէնէյէ, եախօտ եէրինէ վէ վագթընա կէօրէ տահա չապուգ վէ տահա կէճ գաթ գաթ օլապիլիր։

Միւքէրրէրէն տէտիք քի, էօլիւ եախօտ պաթալ սէրմայէ, սահիպլինէ պիր ֆայտատ հասըլ իթմէտիքտէն մատատա. տախի պիր պէօյիւք զիան տըր. պէշ օն եիրմի պին զուրուշուգ, պէօյէ պաթալ սէրմայէսի օլան քիմսէյէր, հէր սէնէ օնուն ֆայիդնին շիւպհէսիզ զիան իթմէքտէ տիրլէր։

Իլէրի-ոե պէվամ։

ՍՕՆ ՀԱՎԱՏԻՍ

Ֆիլիպէ սանճաղը մութատարրը-ֆը սատատէթլիւ Մուխլիս էֆէնտի հազրէթլէրինէ, վէ Սըվաս էյալէթի մութատարրըֆը սատատէթլիւ Օէբի բաշայա, թէպտիլէն իքինճի ռիւթպէտէն պիրէր գըլթա Մէճիտիյէ նըշանը զիշանը իհսան պույրուլմուշ տուր։

— Թահվիլաթը միւմթազէնին հուլուլ իտէճէք քէտանուն էվվելին իսլթիտասը օլան (եանի պու կիւնքի) ճումատա էրթէսի կիւնիւ ուսուլի վէճհ իլէ, տայիրէի մախսուսէսինատ ալէնէն գուրասընընն քէշիտ օլունճաղը իլան օլունուր։

— Մահը հալին սէքիզնճի կէճէսի, Իզմիրատ շիտատէթլիճէ պիր հաբաքէթը արզ օլմուշ իսէ տէ, համտ օլսուն պիր կէօնէ մաղարրաթ խրատ իթմէտիյինի օլ թէրաֆտան թահրիր իսէյօրլար։

ԻԼԱՆԱԹ

ՀԱՄԱԶԳԱՑԻՆ ՕՐԱՑՈՑ 1863 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԵՎՅԼՆ. ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ԹԱՀՄԻԶՃԵԱՆ

Պու էէնի օրայայատա Իշմիածնական վէ Հուսվմէական Հայարընն քիւաֆֆէլի եօրթուլարը եապըլը տըր, շէյլէ քի միլլէթին լբի գըսմը տախի գօլայլըգլա գուլանապիլիր։

Ֆէզալիք, բօսթա, թէլէգրաֆ, վէ վաբօրլար իւզէրինէ տախի պաղը մալիւմաթլարը վար տըր։

Օնլարընատա Իրմէնիճէ պիր պիլմէճ օլաւպ, պունու 1863 սէնէսի փեարուար այըն ոնունա գատար հալ իտէն օլուր իսկ. քէնախինէ Զամճեան Հայոց Պատմութիւնուն իւչ ճիլտի հէտախէ վերիլէճէք տիր։

Պիլմէճէյի հալ իտէն զաթ, պու հալլի Մէրճանատա Մարգարեան Յարութիւն ազանըն քիթապխանէսինէ կէօնտէրիպ, օրատան մէգքիւր հեախէյի ալապիլիր։

Օաթընը հեր Իրմէնի քիթապճըլարատա։

ՄՈՒՍԻԳԻՒ ՕՍՄԱՆԻ

Մուսիգի, մահնուսատը հատէնէնին պիր մուհարրիքի ճէմիլի օրատուզու ճիհէթլէ, ճէմիի զաման մուէլլիմ միւթէմատանինէ ինսանատ, ազիմ իթիբարը պուլմուշ օլսուզու միսիլիւ, էնա սէնէտէն պէրու, մէմալիքի մահրուսէի Շահանէտէ տախի մէվատատի թահսիլնէ սըրասընա կէճմիշ օլաւպ, միւթէպէր ֆամիլեալարընն վէ պա խուսուս զիյատէ թէրպիյէլի օլանլէրին ֆայտէլիւ պիր էյլէնճէսի օլմուշ իսէ տէ, պու վէճհ իլէ քէնտիլէրինի էյլէնտիրմէք արզուսընէ գէլմիշ մուսիգի թահսիլինէ մէշղուլ օլմանլէրին մուալիմլէրի վէ իսթիմալ իթմէքլէրի տէրս տէֆթէրլէրի ալէսէվկէ Իւրոբա ուսուլինճէ օլսուզու ճիհէթլէ տայիմա էճնէպի միլլէթ վէ մէմլէքէթլէրինին նաղմլէրի էօյրէնիլէպիլմէքտէ տիր. հալ պու քի պու նաղէմաթ հէր նէ գատար սէմէ՝ թաթլու օլսուլար, պիլէր կիպի ահալիյի Շարգիյէ իւզէրինէ պէօյիւք պիր թէէսիր լճրա իսէմէզ.

վէ խուսուսիլէ նաղէմաթի Շարգիյէ լէզայիլինէ ալըշմըշ օլան զիյատէ եաշլու գուլագլարա բէք տէ թաթլու կէլմէզ օլսուզու աշիքատար վէ ֆիլհագիգէ նաղէմաթի Շարգիյէնին հէլալվէթ իւ լէթաֆէթի տէյիլ եալընըզ պիզ շարգիյուն ինանմատէ, վէ իլա պիզզաթ էճնէպիլէր նէզտինտէ պիլէ մագպուլ վէ բէսէնտիրէ օլակէլտիկի սաէմ իւլ ինքատար տըր։

Կէչէնէրատէ պաղը զէվաթը միւթէպէրէնին էմէլի իւզէրինէ չէնա գէթա Օսմանլը շարգիյէրինին փէրատէլէրի Իւրոբա ուսուլի իւզրէ գաչէմ իլէ նօթայա ալարըմըշ, վէ ալաթի մուսիգիյէյէ զայէթ սուհուլէթլէ մինասիպ կէլմիկինի կէօրմիշ օլաուզուզատան, պու սիւրէթլէ զէվաթը միւթէպէրէտէն հէման պիր գաչ նէֆէրինին լէզզէթատ օլսուգլարը մահզուզկէթին թատմինի արզուս իթմիշ օլսուզմուզա մէպնի, Օսմանլը շարգիյէրինատէն էն զիյատէ մագպուլ օլանլարընն փէրատէրինի նօթա իլէ վէ կիւֆթէրինի Իրմէնի վէ Թիւրքի հրուֆատը իլէ պատատը-րուպ, Մուէզզին Օսմանի նամը իլէ նէշրինէ գատար վերմիշլի տիր քի, պու վէճհ իլէ զիյատէ էհվէն օլաճաղընատան, հէր քէսին քէսէսինէ տախի էլվէրիշլի օլաճաղը տէրքէտար տըր։

Մուսիգիի Օսմանինին հէր պիր նուսխասընատա իքիշէր եախօտ իշէր շարգի պուլունատաղ, պու սէնէ քեանունի էվվէլ բումինին իպթիտասընատան պէտ իլէ, այատա պիր տէֆա չըգարըլմաճաղ տըր։

Իւճրէմի սէնէսինի էսանի 12 նուսխասընին պահասը բէշին օրմաղ իւզրէ ալթը տատա պէյաղ Մէճիտիյէ տիր. հէր պիր նուսխասընին պահասը քէգալիք բէշին օրմաղ իւզրէ, սիմ ագճէ օլարաղ օն պէշ զուրուշ տուր։ Պիր սէնէլիք ապոնէ օրմաղ եանի մահպէ մահ թատպ ու նէշր օլունատուգճա ալմաղ իւզրէ, էվվելինատէն եաղրմաղ իսթէյէնէլէրին իսիմլէրի տէֆթէրէ գայտ իսիմլէք իշլիւն, չիմտիլիք պէր վէճհը ամթի պէյան օլունան մահալլէր թահսիլ գրլմիշտր տըր։

Մէճանպօլատա Չուգմաճը խանը գաբուսու գարշուսունատա. նուսխասը 4 Փարիս քիւթիւպհանէսի։ Պէյօղլունատա, թէսլիմը գարշըսընատա նուսխասը 191 Պէնկլեանընն Շէբէրճի տիւքքեանը։ Տէրի սատատէթ խարիճինատէ օլան պէլատէլէր իշլիւն ֆիատի մէգքիւբէ թէպտիլ օլունմայուպ, ֆագաթ բօսթա եախօտ վաբօր իւճրէթի հէր նէ իսէ զամմ օլունատաղ տըր։

Պարտան Փոփատեան.
Տիգրան Չոխաճեան։

Իմէրիգան սօղալարը թիւրլիւ պէ թիւրլիւ, էն ուճուզու էլլի պէշ զուրուշա սաթըլըր Պալաթատա Էմէրիգան մաղազասընատա Իօմէր սօգաղը Ն՝ 17 10

Գալճրլար խանընատա տէօրտիճի նուսխէս օտատաքի տէրսանէ, պու տէֆա Պէօյիւք Եէնի խանընն իւսթ գաթընատա. գարուշնուն իշլիտտէ նուսխէս եէտի օտայա թահվիլ օրմուշ օլսուզուզնատան, իշ պու տէրսանէտէ միւթէտիլ պլըգլար իլէ զիյատէ պէյան օլունան տէրսէր վէրիլիր։

Էրմէնիճէ Բիւրականութիւն։ Ֆրանսըզճա վէ Թալիանճա իշին հօճա Պ. Թոմմաս Թէրզեան։

Իրմի բագամ վէ տէֆթէր ուսուլէրի իշին հօճա. Սիմոն Սիքոյէլեան։

Օսմանլըճա հօճա. Օգսէն Շահանեան։

Ինկիլիզճէ հօճա. Օհանէս Գարբիսէլեան։

Պունարատան մատատէ. ուսմուի միլէթլէրին թարիխի, լէսիմ վէ Բուսմճա տէրսէր տախի վէրիլիր։

Զէքր օլունճա տէրսանէտէ, այրըճա պիր Ֆրանսըզ հօճա տախի վար տըր քի, թալէպէլէրէ Ֆրանսըզճա միքտալէմէ էմմէք պլաշըրըճաղ տըր։ 10

Պէօյիւքտէրէտէ. Ֆրանքինի թէփէսի նամ մահալատէ, թահմինա գըրգտէօնիւմ մրգտարի, էնվայի մէյվէ աղաճլարը վէ տամա քիւթիւքլէրինէ միւզկլեէն պիր պաղ, տէրսընինտէ քէպիր պիր քէօշք վէ ճէսիմ պիր պօսթան գուլյուսու, վէ էօնիւնտէ օն պիր պին զիրա՝ մրգտարի էպինկէ եափրըմաղ իւզրէ, արատը հալինէ օլուպ, իշպու պաղ վէ արատ սաթըլըգ օլուպ, իսթէքլի օլանլէր Պալաթատա Յարնիճէլի խանընատա Ն՝ 8 օտատա Պ. Օգոստինոսեան վէ Յակոբ Նշան եան իլէ կէօրիշմէլերի իսթատ օլունուր։ 11

Մէմալիքի Միւթէմէմատը Իմէրիգատա Նիւ Եօրգու Հատպոյ

ԲԱԹԷՐՍՕԿԱՒՆ

Սուհուք վէ հապպէլերի։
Սիրիր զայիֆլինէ, միսէ զայիֆլինէ, վիւճուտէ գուվէթ ու հալքէ մէտար պիր մուպնէ։

Լէնտրանընն Լանսէթ նամ զազէթասը, 1858 Ըզսսթա 21ատ. վէ Ֆրանսանընն Խատախանէլէր Ղազէթասը, պու մուպնէնին միսէ ազրբարընը իչթահարընը. միսէ էրշիլինին. ազբր հալմ, վէ կասթրիթ վէ կասթրաճի թատիր օլունան ազբր միսէ իլէթլէրինի բէք աղ վագըթատա էլի խէր օլատուզունա շահատէթ խէրլէր։

Հէր բիանատան Թարիֆնամէսի վար տըր։ Ամրոմալ սահիպի։ Լիսնատա Պիւսիս Ֆայար օրատուզունան։ պունուն իսիմբար մահրլատպ զանմանը։

Ֆիս. Հապպէլէր 2 Ֆրանգ. Սուհուք 4 Ֆր. Բարիսատ ՍԷՆ Ամրմէն սոգաղընատա. Նուսխէս 2. 6։

ԱՍԻԹԱՆԷՏ

ՏԻԼԱՆ ՍՈՒՏԱ հէրլիսանէսինատ։ Պէօյիւք սաթըզ Ը ՄԷՏՖԻԼԷՏԻ։
Ղալաթա։ 29

ՏԱՃԱՐ ՄՈՒՍԱՑԻՆ

Պու իսմ իլէ Թապ իւ նէշր օլունան լբի գըլթա ըլսալէ, միլլէթ պիր պէրկիւզար օրմաղ իւզրէ ֆիյամը թէնզիլ օլունուպ, մուգատէմքի 2 զուրուշ եէրինէ շիմտի 1 զուրուշա սաթըլմաղատա տըր։

ԷՄԹԱԱՑԻ ԷՃՆԷՊԻՏԷ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՓԷԼԷՊ ՎԷ ԹՕՋ ՀԷՔԷՐԻ

Ինկիլիզ բրիմ 6–10 լիպրա	Գանթար	Լիրա	2—90—2—95
Լիվերբուլ 10 „	Մէճիտիյէ		
Օլանատա ամպրու 6-10 „	„		3 — 3—15
Ընվերսա 8 „	„		
Ֆրանսըզ միւ շէմմալը 10 „	„		2—55—2—60
Ինկիլիզ թօզ	„		
Օլանատա էքսթրա „	„		2—80—2—85
„ պիրինճի „	„		2—35—2—40
„ իքինճի „	„		2—29—2—30
„ իւչունճիւ „	„		2—26
Ֆրանսըզ	„		2—26
ՏԷՄԻՐ Ինկիլիզ չէշիտ լամա աէօրթ քէօշէ	Զուրուշ		
„ Եաւվալագ	„		
„ Եարմա	„		
„ սաճ չէշիտ իլէ	„		
„ չէմպէր „	„		
Մոսկով չէշիտ	„		
ԳԱԼԱՑ Գարա գուշ թատղա	„	Լիրա	7—75—7—80
ԳՈՒՐՀՈՒՆ Ինկիլիզ	Զուրուշ		245—247
„ Ֆրանսըզ	„		238—240
ՁԵԼԻՖ Պիր պըքիր 0	Լիրա		
„ Իքի „ 00	„		
ՍԱՀՄԱ Մարսիլիա չէշիտ	„		1—40—1—45
„ Ինկիլիզ „ 40 օգկասը պիր	„		
ՄՕՐ ՊԱԳԱՄ	„		
ՍԱՆԹԱՄԱՐԹԱ	„		
ՁԱՃԸ ԳԸԳՐԸՁ	„		35—40
ՇԱՊ Ինկիլիզ	„		60—62
ԿԷՕՁ ԹԱՀԸ Ինկիլիզ	Օգկա		
ԳԱՖԷ Գաբօ ֆինո	% Լիրա		11 1/2
„ Իքինճի	„ „		10 1/2
„ Իւչունճիւ	„ „		10
ՁԻՎԻՏ Ինկիլիզ	Հիլին		1—25—1—50
ԳՈՒՄՄԸՁ	„		25—52
ՊԻՊԷՐ Լօնտրա Մարսիլիա	Զուրուշ		6—6—10
ՆԸՀՇԱՏԸՐ Ինկիլիզ	„		6½—6—25
„ Մըսըր Դէճճոպ էօգ	„		
ԹԷՆԵՔԷ + Նշան Զիթի սանտրգ	Լիրա		2—75—2—80
ՐՕՄ Ամերիգա 10 կալօն 300 տիրհէմ	„		1
„ Ինկիլիզ 1 կալօն	Հիլին		1 — 2

ԷՄԹԱԱՑԻ ՏԱԽԻԼԻՑԷ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ

			Զուրուշ
ԱՆԱՏՕԼՈՒ տէրէմ	Օգկա		
ԹՈՒՓՈՒԼ Էնգաբէ	Պէչէք	„	
ՃԷՀՏԻ		„	
ՊԱԼ ՄՕՄՈՒ		„	
ՍԱԼՃԸ սիսէ		„	
„ ապպագ		„	
ՓԱՄՈՒԿ խամ իպիր		„	
„ հարբուզ Մըսը		„	
ՍԸՂԸՐ ԿԷՕՆԻՒ		„	
ՏՕՆ ԵԱՂԸ Աճառօլու		„	
ՓԷՕՔ ՊՕՑՆ		Գանթար	
ԵԱՒԱՁ Բուսէլի		„	
„ Աճառօլու (Մահալինատ պէշէք)		„	
„ Եայգանմրշ Սատպօլու	Օգկա		

ՄԷՃՄՈՒԱՑԸ ՀԱՎԱՏԻՍ

ՄԷՄՈՒՐԼԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐԻ

ԱՍԻԹԱՆԷ. Պէօյիւք Եէնի խանատա Թիւլպէնտճեան Յովակիմ։
ԻՋՄԻՐ. Սարգիս աղա Թ. Սըվազլեան։
ՊՐՈՒՍԱ. Կէմիճեան Նշան աղա։
ԵՏԻՐՆԷ. Հաճի Յակոբ աղա Աւետիս գասէ։
ՎԱՐՆԱ. Հաճի Կարապետ օղլու Յովհաննէս աղա։
ՎԻԵՆՆԱ. Զըրաճը Վ Իշէն աղա։
ԱՏԱՆԱ. Բալամուտ օղլու Յակոբ աղա։
ՊԻԼԷՃԻԿ. Տէրդանէթ օղլու Պէտրոս աղա։
ԳԱՅՍԷՐԻԷ. Պէկլէրեան Խոսրով Պէյ։
ԷՆԳԱԲԷ. Սինէօր Ճիօվանի Լէօնարտի։
ԷԿԻՆ. Թարագճեան Յովսէփ աղա։
ՊԱՂԵՏԱ Վ ՄՈՒՍՈՒԼ. Աբրիկեան Թովմաս աղա։
ՄԱՐԱՇ. Զօրպաճը օղլու Հաճի Տէվլէթ աղա։
ԷՖԶՐՈՒՄ. Շապանեան Գրիգոր աղա։
ԷՍԿԻՇԷՀԻՐ. Ոսկի օղլու Էնգարէվի Կարապետ աղա։
ԿԷՕԹԱՀԵԱ. Լիւլէճեան Աստան աղա։
ԻԶՆԻՄԻՏՏԻ. Գ. Տ. Թ. Գասպարեան։
ԹԷՔԷՓԻՐ ՏԱՂ. Ճամճը օղլու Յովհաննէս աղա։
ԱՖԻՕՆ ԳԱՐԱ ՀԻՍԱՐԸՆՏԱ. Պապայեան Գրիգոր աղա։

ՄԻՒԷԼԼԻՓԻ ԴԱՀԷԹԱ
ՋՈՎԱԻԵՓ Վ ԱՐԴԱՆԵԱՆՑ։

ՂԱԼԱԹԱՑԻ ԵՐՄԷՆԻ ՓԷԼԻՍԷՍԻ ՍՕԳԱՂԸ Ն՝ 47
ՅՈՎՀԱՆՆԷՍ · ՄԻՒՏԷՆՏԻՍԵԱՆ ԹԱՊԱԼՃԷՍԻՆՑԷ։

1862 Հոկտեմբեր 22

	Բոգ էր Ն՝ 26	Սալ։ 27	Հինգ 28	Փեշտ 29	Ճումա 30	Շ։էր։ դիա 1
	Դրշ։	Դրշ։	Դրշ։	Դրշ։	Զուրուշ սովրաթա	Դրշ։
Լօնտրա 3 այ	109 3/8	109 1/4				
Փարիզ „	23	23 8				
Ամսթրտամ „	23	23 8				
Ընվերսա „						
Վիեննա „						
Թրիէսթէ „						
Լիվորնօ „						
Հէնուա Լէն։ „						
Օսէսսա 3 կիւն						
ՄԷՍՔԻՒՐԵԱԹ						
Մէճիտիյէ Լիրա	101 30	101 10	101 10	101 30	101 30—101 30	101 20
Եերմիլիք կիւմիւշ						
Միւմթազէ	57 20	57 30	57 30	57 30	57 30— 57 20	57 30
Օնսէ" թէրթիպ" Ֆայ"ալ"	35 10	35 10	35 10	35 10	35 — 35 10	35 10
Գօնսոլիտէ	43 28	44 20	44 26	44 20	44 20— 44 20	44 25
„ ճէսատ	42 25	43 20	43 20	43 30	43 30— 43 30	43 30
Թէրթիպատը բատիա	41 28	42 5	42 10	42 7	42 7— 42 15	42 16
Ակցիա						
Ինկիլիզ Լիրասը						
20 Ֆրանգ						
5 „ կիւմիւշ						
Իմբէրիալ						
Գարպոն						
Գրիսիզ չարգլը						

ԶԱԽԻՐԻ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ

	Զուրուշ		Զուրուշ
Թայզան Արնաւուտ		Իսմայիլ Գըզըճա	
Իսմայիլ	35—35	Վարնա „	26—27
Գալաս		Պուրղազ „	27—28
Ռուսչուք Պալչըգ		Պալչըգ „	
Պուրղազ		Գաղաղրոզ Գալաս	
Սըզդի Գըզըճա		„ Խարսալի	
Իսմայիլ „	35—35	Արվա	13—15

Պայատէ մէղրիւր զարիրշէրատէն 10,000 քիլէ մէճիտուա պուլունուր։